

Զ Ե Կ Ո Յ 8

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇՄԱՐ ԳԱՆՈՒՍ ՏԻՆՆԵՆԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

Ինչպէս ծանուցած էինք 14 Սեպտեմբեր 1959ի մեր Զեկոյցով, Գալուստ Կիւլպենկեան Հիմնարկութիւնը հաստատած է ԳԱՆՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇՄԱՐը, նպատակ ունենալով օժանդակել հայկական ուսմանց յառաջդիմութեան:

Հարկ կը համարենք վերստին յիշել ընդհանուր ծրագիրը այս Մատենաշարին, որ կը հրատարակէ հայկական ուսումներու վերաբերեալ երկատիրութիւններ: Քնարական և վիպային գործերը, ինչպէս նաև դասագրքերը չեն մտներ այդ ծրագրին մէջ: Մասնաւորաբար, կը հրատարակէ Հայոց պատմութեան, լեզուին և գրականութեան վերաբերեալ ուսումնասիրութիւններ, կարևոր համարուած հայագիտական գործերու թարգմանութիւններ՝ հայերէնէ օտար լեզուներու կամ օտար լեզուներէ հայերէնի և անտիպ հին բնագրերնէր: Կը վերհրատարակէ սպառած և անվիճելի արժէք ներկայացնող գործեր:

Մատենաշարին առաջին հատորը, որուն հրատարակութիւնը ծանուցուած էր մեր նախորդ Զեկոյցով, Գետրոս Դ-ի Սարգիս Կիւլանեցի ժամանակագրութիւնը, (18րդ դար), գրուած Զուզայի բարբառով, լոյս տեսաւ Լիւզպոնի Ազգ. Տպարանէն, Անգլերէնի թարգմանուած բժիշկ Կ. Օ. Միխայելիսի կողմէ, փրօֆ. Լ. Լօբաբորի յառաջարկած և նոթագրութիւններով:

Դալալապի (Սթամպուլ) հայկական Մատենադարանին ձեռագիրներու ցուցակը, որ պատրաստած էր Կիլիկիոյ Աթոռակից Կարոյիկոս Հոգեւոր Բարձրէն Ա., նոյնպէս լոյս տեսաւ, Անթիլիասի Կաթողիկոսարանի տպարանէն, Կերաշնոր Տ. Վարդան Վրգ. Տժմիրճեանի կողմէ կազմուած յատուկ և տեղի անուններու ցանկով մը:

Սրևանի համալսարանի նախկին փրօֆեսէտ. ողբացեալ Յակոբ Մանանդեանի Տիգրան Բ. և Հնումը, հայերէնէ Ֆրանսերէնի թարգմանուած Գր. Հր. Թորոսյանի կողմէ, տպագրութեան մէջ է Լիւզպոնի Ազգ. Տպարանը և լոյս կը տեսնէ ներկայ տարւոյ ընթացքին:

Արմաշի վանքին ձեռագիրներու ցուցակը, զոր 19(3-4ին պատրաստած էր ողբացեալ Տքթ. Յակոբ Թօփեան, կը տպագրուի Վենետիկի Միխիթրեանց տպարանին մէջ:

Վիեննայի Միխիթրեանց Միաբանութեան ձեռագիրներու ցուցակը, զոր երեսուն տարի առաջ տպարատած էր Լ. Համազասպ Ռուկեան և որ շարունակութիւնը պիտի ըլլայ Տաշեանի ցուցակին, կը տպագրուի նոյն Միաբանութեան տպարանին մէջ: Ասոր պիտի հետեի տպագրութիւնը, նոյն հաստատութեան մէջ, Զմամաի վանքին ձեռագիրներուն՝ զոր պատրաստած է Լ. Քէշիշեան Վրգ., ինչպէս նաև ցուցակը Անտանեան Միաբանութեան ձեռագիրներուն:

Միև կողմէ, ողբացեալ փրօֆ. Ա. Մէյելի հայերէնի նօսիրուած լեզուաբանական ուսումնասիրութիւնները լոյս պիտի տեսնեն երկու հատորի մէջ ամփոփուած: Ասանցմէ առաջինը ներկայիս կը տպագրուի Լիւզպոնի Ազգ. Տպարանին մէջ:

Լ. Ներսէս Ակիմեան կը շարունակէ պատրաստութիւնը, Մատենաշարին համար Կալիֆոռնիայի Վարք Արեֆանդրիի նոր հրատարակութեան:

Ռուսիենացեալ և Հեթումեաններու Պատմութիւնը, Գր. տը Քուլենպերկի հեղինակութեամբ, նոյնպէս պատրաստութեան մէջ է և պիտի հրատարակուի մեր Մատենաշարին մէջ: Սոյն գործը հայկական Կիլիկիոյ թագաւորական և իշխանական ընտանիքներուն տոհմագրական ընդարձակ ուսումնասիրութիւնն է:

Պատրաստութեան մէջ եղող աշխատանքներուն կարգին կ'արժէ յիշել ուսուցիչներէ անգլերէն թարգմանութիւնը ողբացեալ փրօֆ. Ն. Արշոնցի գործին, Հայաստան Յաստիքամբ Երջանին, ինչպէս նաև փրօֆ. Յ. Մանանդեանի գործը, Հայաստանի Վամուսպետութեան և Բալպետերան Յարգեմութիւնները Համախառնային Վանապետութեան նախագահ Բարեբախ, որ նոյնպէս կը թարգմանուի ուսուցիչներէ անգլերէնէ:

Իր Մատենաշարին մէջ հրատարակուող այս գործերէն զատ, Հիմնարկութիւնը օժանդակած է նաև հայագիտութեան վերաբերեալ կարևոր ուրիշ գործերու տպագրութեան: Այսպէս է որ 7500 Ն. Պրանչովի մասնակցեցեալ ողբացեալ Լ. Լուի Մարիէի եզրագրին և Ֆրանսերէն թարգմանութեան և լուսարանութեան հրատարակութեան, որ լոյս տեսաւ Փարիզում օրիւ Օրիէնթալի հաս. քաջաժողի մէջ:

Հիմնարկութիւնը 10.000 Ն. Պրանչովի 100 օրինակի համար բաժանորդագրուեցաւ Հայկական Մամուլագրութեան Այսօրին՝ որ հրատարակուեցաւ Սերբի Տ'Առի կողմէ:

Հիմնարկութիւնը 4.000 Ն. Պրանչովի օժանդակեց Նարեկի Փրանսերէն թարգմանութեան հրատարակութեան, զոր կատարած է Լ. Իսահակ Քէշիշեան և որ լոյս պիտի տեսնէ Սուսս Քալերին հաս. քաջաժողի մէջ:

Լիզպոն, Յուլիս 1961

ԳԱՆՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ